

## ԳԱՅԻ ԵՒ ԱԴՈՒԵՍ

Արունտէր Գայլն ատենով,  
Հարիւրը քիչ հազարով,  
Ոշար ու այծ պատռելէն վերջ,  
Չամշնալով բաղմութեան մէջ,  
Ելեր այսպէս կը գանդատէր,  
Թէ « Շանց ձեռքէն Գայլերուն կեանք  
« կեանք չէ, հապա անվերջ տանջանք:  
« Ո՛րբան օրեր, կըսէր, ծարաւ ու քաղցած  
« Անցուցեր եմ եղկելիս:  
« Օրէնք չըկայ, արդարութիւն չիմընաց,  
« Գիտող տըդէտ ամենք զիս,  
« Անխիղճ սըրտով դատապարտեն:  
« Ճարլս հատաւ, շիտակն ըսեմ,  
« Ալ այս կողմերս թողով փախչել,  
« Միայն կարնայ զիս ազատել »: —  
Գայլին յանդուզն խօսքերուն  
Նեղացաւ սիրտն Աղուիսուն.  
« Գայլ աղբար, ասաց, ուր պիտի երթաս,  
« Որ ուզածիդ պէս խըզճմըտանք գըտնաս:  
« Ուր ալ որ երթաս  
« Այդ քու չար սըրտով,  
« Խածնող պատռող սուր ակռաներով,  
« Ամէն օրէնք 'ւ արդար դատ  
« Կ'ընեն ըզքեղ դատապարտ »:  
Տեղը փոխելն անօդուա է  
Թէ չարըն սիրտը չըփոխէ:

ՎԵՆԵՑԻՆ Ի ՏՊԱՐԱՆԻ ՍՐԲՈՅՆ ԴԱԶԱՐՈՒ